

Վերջին անգամ, բավառայած՝ ազատութեան մէջ լըսին,  
Երիտասարդ կեանին վրայ ու կուսութեանըս վրայ լամ:

Առովինեւ պի՛ չը կըրնամ երեխ, նըստաց ձեռքերով  
Լըալ զաւակը ծոցածին՝ ջուրերուն մէջ նշաւալի.  
Պի՛ չը կըրնա օրինել զարուսն անոր, եւ իմ արցունիներս  
Եւ իմ երեխն պի՛ չը կըրնան բընացընել վիշտն անոր:

Եւ իմ մահուան օրը յետին, ո՞չ մէկ կուսան նախանձան  
Պիտի չի զայ հարցավընել որո՞ւն ես հարս եղայ.  
Ո՞վ է մարտիկն այն որ ինձի համար հազար սուզի բուրձ.  
Առ դուն միայն, նայր իմ, դուն լոկ, դազադիս բոլ պիտի լաս :

Այս բառերէն վերջը բանակն, որ հոն նըստած էր ամբողջ,  
Կուլար յուշիկ, ու նակատին վրայ փոչի կը ցանէր:  
Տառատոկին տակ կը ծածկէր իւ արցունիներն Յեփրայէ,  
Հեծկըլտուիրն մէջէն, սակայն, լըստեցաւ ձայն մը. «Գընա» :

Խոնարնեցոց աղջիկը զլուխն, ու մեկնեցաւ: Ընկերներն,  
Բնչպէս կուլան մենք զայն, լացին բարձունին վրայ լեռներուն:  
Յետոյ եկաւ ան ինքզինն յանձնել իւ հօր սուրին:

— Աւասիկ ի՞նչ որ երգեցին խօայէլի աղջիկներն :

*Prq. թ. 6. Դ.*

*Ա.Յ.Թ.Հ.Տ. Տ. Հ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.*

## ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

### ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖ ❖

Վըմիտ հողին որ պիտի զար լըսութենին  
Երզի նըմամ փոխասացեալ՝ երկնային.  
Վերջին երանզն էր մահաշոյ իւ արևին.  
Մտուերի դող զար եղիզները կ'օրօրեն . . .

Մարակի յետաղաքող ցորացումնէն  
Անոր մարտն ու ցնձորեր նըրիրումին,  
Տըսոմ աղօրին որուն մէջ դնու կը բացուին  
Կարդի բառեր և շուշանի, տեղունորեն . . .

Ես ա՛շ սովոր եմ սուրբերու հայուածին տակ,  
Նեման ճարակի մը սրբութեան հաղորդութեան,  
Միացընել ձեռքեր անհուն և ապիտակ . . .

Ես շրիներն իմ որ սիմ խօսիմ դէմ փակուեցան,  
Կը զզան իրենց վրայ կմիմ մը ոսկեղեն  
Զի՞նց իւ նուզոյն խորիրդասօդ լըսութենին . . .

*Գանիրէ*

*ԱՐՄԵՆ ԵՐԿԱՔ*